

Երկու վերջաբաններ՝ ուր սրբոց բա-
հիսուսութեամբ կը յուսան աստուածային
պորմութեան արժանանալ:

Հոս կը դադրեցնենք մեր համեմատու-
թիւններու շարքն. յուսալով որ յիշուած-
ւերը բաւական դուրս ցայտեցուցին յա-
ւաբերութեան կապը որ կայ երկու հե-
ղինակներուն մէջ:

Հ. Լ. ԱՔՃԵԼԿՆ

(Շարայտրելի)

ՄԻԻԹԱՐ ԱՐԲԱՅ ՍԵՐԱՍՏԱՅԻՈՅ

ԿԵՆՍԱՔԻՐՈՒԹԻՒՆԸ

«Բենեդիկտեան Պատմական Հանդէսն»
«Rivista Storica Benedettina»
1906էն ի վեր հրատարակեց Մեծ. Հ.
Բարսեղ Վրդ. Սարգիսեանի մէկ մանրա-
կերկիտ ուսումնասիրութիւնը Մխիթար
Արքայ Պետրոսեանի Վարուց վրայ, հի-
մնադիր այն միանձանց՝ որոնք իր ա-
նուամբ Մխիթարեան (Mechitaristi կամ
Mechitariani) կը կոչուին: Իսկ այժմ
կը ծանուցանէ ստուար հատորի մը մա-
սին որ Մեծ. Հ. Մինաս Վրդ. Կուրի-
խան, Աղերսարկու Նոյն ծառային Աս-
տուծոյ Երանացուցման Դատին՝ լիակա-
տար՝ ի լոյս կ'ընծայէ: Մխիթար Արքայի
հիմնած միաբանութեան մասնաւոր նպա-
տակն է՝ իւր ամբողջ ու լաւագոյն ոյժը
նուիրել Հայաստանի մէջ կաթողիկէու-
թիւնը տարածելու, թէ՛ իւր քարոզիչներն
ունենալով հոն և թէ՛ միջոցներ հայթայ-
թելով այդ գաւառներու առաքելութեան
համար, մասնաւորապէս տպագրութեամբ:
Պէտք է աւելցնել նաև, թէ ինչպիսի՛ ե-
ռանդով ու ջանքով սկսուած է գործը,
նոյն իսկ ամէն տեսակ դժուարութեանց
մէջ՝ որ անյարթելի կը թուէին:

Մխիթար Արքան ծնած է 1677 փետր.
17ին Փոքր Ասիոյ Սերաստիոյ քաղաքը.
իւր երիտասարդութիւնն անցուց ամենա-
զառն նեղութեամբ և ամենաթշուառ հի-

ւանդութիւններով: Իւր պատանութեան
լուսատու եղաւ Եմառարթին Քրիստոսի ու-
կեղինիկ գրքոյկը և դարձաւ խորհրդական
լոյս մը հոգւոյ խաղաղութեան, կարգաւոր
եռանդեան և ամբողջական վստահութեան
առ Աստուած: Հալածանքներն հսկայ դար-
ձուցին իր մէջ՝ կաթողիկէութիւնն ի Հա-
յաստան տարածելու եռանդը և ամրա-
պնդեցին իւր փարուսը Հոռովմայ Առա-
քելական Աթոռոյ: 1697ին միակեցական
հաստատութիւն մը հիմնելու առաջին գա-
ղափարն յայտնեց, և քանի՛ մը տարի ետքը,
իւր քով հաւաքեց աղօթքի և մետուցման
կեանք մը վարելու ցանկացող մի քանի
երիտասարդներ, հետո՛ւ՝ աշխարհի պեր-
ճանքներէն, ապագային՝ Աստուծոյ փա-
ռաց համար և ազգին հոգեկան բարւոյն
ի նպաստ ընկերութիւն մը ձևացնելու
մտքով: Հազուագիւտ խոհեմութեամբ ձե-
ւացաւ առաջին խումբը՝ տասն աշակերտ-
ներէ կազմուած, որոնք արդէն Աստուա-
ծաբանութեան տոգորը էին (կամ վար-
դապետ, ինչպէս կը կոչուին Հայոց մէջ),
և որոնք իրենց մակդիր սահմանեցին «Որ-
դեգիր Կուսին, Վարդապետ Ապաշխարու-
թեան» (էջ 112): Եւր միաբանութիւնը
իւր գոյութեան առջի տարիներն անցուց
ի Մօսոն Մոռէյի մէջ՝ վերջին աստի-
ճանի աղքատութեամբ և տառապանքնե-
րով:

Այս ունեցաւ երկար ու տաժանալից
բանակցութիւնները՝ Ս. Գահէն հաստա-
տութիւն առնելու համար: Մինչդեռ Մը-
խիթար իւր խմբագրած վանական կա-
նոնները ներկայացուցած էր կղեմէս ԺԱԻ,
ու քննութեան տակ էին՝ զանազան զան-
գատներ հասեր էին ի Հոռովմ իւր նոր
քարոզչաց մասին: Այսպէս անցաւ ամ-
բողջ հինգ տարի՝ մինչև որ ցրուեցաւ
փոթորիկը և կարելի եղաւ նորէն գոր-
ծելը շարունակել: Շատ նպաստեց կաս-
կածանքները փարատելուն մէջ՝ Քարոզ-
չաց կարգին պատկանող կորնթոսի Վի-
ճակաւոր Անճէլոյ Մարիա Գարլինի ար-
քեպիսկոպոսին ընդարձակ և հեղինակաւոր
վկայագիրը:

1711ի օգոստոսին՝ Հաւատոյ Տարածման Ս. Ժողովը Նոր Միաբանութեան ազատութեան թողուց ընտրելու Եկեղեցիէն հաստատուած երեք կանոններէն մին - Ս. Բարսիլի, Ս. Օգոստինոսի և Ս. Բենեդիկտոսի - պատուիրելով որ ամբողջ նոր քարոզչները իրենց ուխտը կատարեն թեմական արքեպիսկոպոսին դիմաց, աւելցնելով Առաքելութեան նուիրուելու մասնաւոր ուխտը: Միխիթար Իսկոյն կատարեց գանձը ուրիշ երկու հարց յետ մեկտեղ ի Նարիխ՝ ուր կը գտնուէր Գարլինի արքեպիսկոպոսը: Գալով կանոններուն՝ ընտրուեցաւ Ս. Բենեդիկտոս սինը, վասն զի թէ՛ աւելի յարմար էր նոր հաստատութեան և թէ՛ ծանօթ էր Հայոց մէջ (էջ 142-144): Սակայն ինքնին կը հասկցուի որ Միխիթարեանց Սահմանադրութիւնը, հիմն ունենալով հանդերձ Բենեդիկտեան կանոնները՝ բարեկարգական պատուէրներու ժողովածոյ մ'է, որ նպատակ ունեցած է կազմելու և կառավարելու վանական հաստատութիւն մը, մասնաւորապէս քարոզչութեան գործոյն նուիրուած:

Այս է Միխիթար Աբբայէ հիմնուած Միաբանութեան ծագման պատմութիւնը: Վերջը, 1717ին, Նոր Միաբանութեան կենդրոնական աթոռը հաստատուեցաւ Ս. Ղազարու կղզւոյն մէջ, որ շատ հեռու չէ վենետիկէն, և զեռ այսօր Ս. Ղազարու մենաստանին մէջ կը դաստիարակուին և կը հրահանգուին երիտասարդ մարտիկներ Հայաստանի առաքելութեան համար:

Միխիթար Աբբայ մեռաւ 1749ին ապրիլ 27ին՝ սրբութեան համբաւով:

Մեծ. Հ. Մինասայ շարահիւսած կենսագրութիւնը ցոյց կու տայ և գրեթէ ուրիշ կը քանդակէ Միխիթարայ իրական պատկերը՝ թէ վերածնութեան, թէ ազգին քաղաքական ու կրօնական բարեւաւորեանց հոգոց և մտածութեաց մէջ և թէ Հաւատքի համար կրած նեղութեանցը մէջ, իր անձի և ուրիշներու պաշտպանութեան համար, լուսարանելով անրնկենցի եռանդով և խմաստուն նրբամտութեամբ զա-

նազան բարեկարգական կէտեր՝ որ ամէն ժամանակ վիճարանութեան նիւթ եղած էին և ցաւալի երկպառակութեան աղբիւր: Զանազան խնդիրները լուսարանուած են ժամանակակից վաւերաթղթերով և Հայաստանին սովորութեան ու ժամանակին բարուց լիուլի կատարեալ տեղեկութեամբ. որով ընթերցողը միշտ հետ հետ կը հետաքրքրուի յստակ ու պարզ պատմուածքին՝ և զինքը կը գտնէ մերինէն և ներկայէն շատ տարբեր աշխարհի մը մէջ:

Բազմաթիւ փորագրութիւններ կը յագեցնեն աչքը և կը կրկնապատկեն զբքին արժանիքը, որուն նպատակն է ծանօթացնել, նաև իտալիոյ՝ մի մարդու գործը, սուրբ վարքով, որ ունեցաւ և ունի իտալիոյ հետ շատ կապեր:

Մտեանն ընծայուած է առ Պիոս Ժ. «Ջերմեռանդն փափագող - թէ՛ վենետկոյ Պատրիարքութեան օրովը - թէ՛ Քահայայ կապետական գահոյից վրայ - խորաններու վրայ տեսնելու զՄիխիթար Աբբայ Աւրաստացին»:

P. L.

Հոս ուրախութեամբ կ'արձանագրենք Ն. Սրբութեան Պիոս Ժ. Քահանայապետի հաճութիւնը՝ իրեն ձօնուած ծառայ Աստուծոյ Միխիթար Աբբայօր վարուց կենսագրութեան մասին, շնորհելով մասնաւոր ունկնդրութիւն անոր հեղինակ Հ. Մինաս վ. ի: «Osservatore Romano» թ. 186, 19 Մայիս 1914 (որմէ վերջ նաև «Corriere d'Italia» և «La Vera Roma» լրագրները) իր սիւնակներուն մէջ սոյն Ունկնդրութիւնը հետեւեալ կերպով հաղորդեց:

Քահանայապետական Ունկնդրութիւն

Սուրբ Հայրը մասնաւոր ունկնդրութեան ընդունեցաւ Մեծ. Հ. Մինաս վրդ. Նուրիխան վենետկոյ Միխիթարեանը, որ իրեն ներկայացուց Հայաստանի Առաքելութեան նուիրուած Միխիթարեան Հարց կարգին Հիմնադիր Սերաստացի Միխիթար Աբ-

բայ Պետրոսեանի վարուց նոր կենսագրու-
թիւնը:

Երկասիրութիւնը որ նշանաւոր դեր մը
պիտի կատարէ Հայաստանի կաթողի-
կէութեան պատմութեան համար՝ ընծա-
յուած է Սրբազան Քահանայապետին:

Ս. Հայրը՝ որ իր վիճակով Պատրիար-
քութեան օրէն կատարեց ծառային Աս-

տուծոյ Երանացուցման Դատին պատրաս-
տութեան նուիրուած նախնական Դատաս-
տանները, հաճեցաւ ընդունիլ որդիական
նուէրը և ուրախացութիւն յայտնելով
Դատին Աղբրակու Հ. Մինասայ՝ երկա-
սիրած գործոյն համար՝ շնորհեց իր Ա-
ռաքելական Օրհնութիւնը:

Հ. Ղ. ՏԱՅԵԱՆ

Ս Ր Բ Ա Ջ Ա Ն Տ Ե Ա Ռ Ն Մ Ե Ր Ո Յ

ՏԵԱՌՆ ԲԵՆԵԴԻԿՏՈՍԻ ՊԱՊԻՆ ՉՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴԻ

ԹՈՒՂԹ ՀԱՆՐԱԿԱՆ ԱՌ ՄԻՍՈՆԱՐՍ ԿԱՐԳԵԱՍ ԸՆԴԻ ԱՐԵՒԵԼՍ

ՅԱՂԱԿՍ ՊԱՇՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՒՍԻՅ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ՅՈՒԷԱՅ ԵՒ ԱՅԼՈՅ ԱՐԵՒԵԼԵԱՅՅ



Հարիւր վաճառու տարի վերջ երբ վերստին կը հրատարակենք այս հոչաւ
կաւոր կոնգրակը, ինչ Թարգմանութեան ձեւովն ու լեզուով, դիտումսին է մի
միայն ցուցնել թէ ինչպէս Հռովմէական Ս. Եկեղեցին միշտ նախանձախնայի
եղած է Արեւելեան Եկեղեցեաց ծէսերու եւ արարողութեանց ճշտիւ պահպա-
նուելուն. եւ եթէ երբեք ուզած է, կամ թող տուած է փոփոխութիւններ
մուծանել անոց մէջ, ըրած է զայն պարզապէս խափանելու համար մոլորու-
թիւն մը սպառնացող վտանգը, որ այլ ծէսերու սխալ մեկնութիւնէ մը կընար
ծագիլ:

Այսպիսի Թանկագին յիշատակարան մը վերստին յարուցանելու յարմար
առիթ կը ներկայացնէ մեզ այն պարագայն այ, որ նորնտի Սրբազան Քա-
հանայապետն իւր նուիրական պաշտաման Թեակոխած պահուն, այն պահուն
յորում իւր անսխալ հովուապետի առաջնորդ ծայնը պիտի լսենք ի սփիւռս
տիեզերաց ցրուեալ հաւատացելոց հօտին, կը սեպականէ իրեն Քիստոլիկոսոս
հազարամասնորդը անունն. անուն մը որ ինքնին ծրագիր մ'է ամենուն հա-
մար յուսալից եւ բերկրաւիթ:

ԲԵՆԵԴԻԿՏՈՍ ՊԱՊ

Չ Ո Ր Ե Ք Տ Ա Ս Ա Ն Ե Ր Ո Ր Դ

Սիրելի որդւոյդ ողորջն, եւ առաքելական
օրհնութիւն

Մատուցան ի ժողով յարգելի եղբարց
մերոց՝ կարդինարաց սրբոյ հովմէական
եկեղեցւոյ՝ ոստիկանաց իրողութեանց տա-
րածման հաւատոյ, թուղթը քահանայի

ուրումն՝ կարգելոյ ի վարել զսրբազան
առաքելութեան պաշտօնս ի Բարայ քա-
ղաքի, զոր ուսկօրէն կոչեն Պատրյա որ
և հնգետասանօրեայ ճանապարհ հեռի է
ի Բարիլօնէ. և տուրեառիք վաճառա-
կանաց մեծահոգակ. որովք զրովք զգա-
ցոյց մեզ, թէ բազումք կան յայնմ քա-
ղաքի ուղղափառք արեւելեայ ծիսովք, այ-
սինքն Հայք կամ Ասորիք, որք չուներով
զսեպական տաճար, զան յեկեղեցի լա-